

Կ Ր Թ Ա Ր Ա Ն  
Հ Ա Ն Դ Է Ս Ա Մ Ս Օ Ր Ե Ա Յ

ԳՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՒ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ



Խմբագրութեամբ

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱՐԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՍԱՆՈՒՅ



ԱՐՏՕՆԱՏԷՐ

Պ. ԱՏՐՈՒՆԻ



ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻ — ԹԻՒ 3

ՄԱՐՏ 1888



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Թշուառի մը օրագրէն բաղուածք (Սարուհն) . — Գայլ Էր  
Շուն - Առակ (Գ. Վ.) . — Անգղիոյ միացումն Եւրոպական ջա-  
մարին (Գ. Վ.) . — Օղաբարինք (Բ.) . — Զուր (Տ. Վ.) . — Զի-  
նական տարեգրութիւն (Բ.)



Կ. ՊՈԼԷՍ  
ՏՊԱԳՐԱՆՆԱՆ Կ. ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

1888





ՊԱՅՄՈՆՔԻ ԲԱՃԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՆԱՆ

Մայրաքաղաքիս համար տարեկան կանխիկ դՂ. 12  
 Գանառաց » » » » 15

ՄԼՆ մի քեքքն ձեռքէ կը վաճառուի ի Պոլիս, Պանճէ  
 գաբու, ջրավաճառ Պողոս եւ Յակոբ աղայից խա-  
 նութները, նաեւ գրավաճառ եւ բոլրավաճառ Պ.  
 Զարեհ Թորոսեանի բով, ի գին . . . . . փրյ. 50

Գանառներէն դրամի տեղ նամակադրոշմ եւս կ'ընդունուի :

Նամակ կամ ո եւ է գրութիւն պետք է ուղղել առ  
 Խմբագրութիւն Կրթարան Հանդիսի, Պերպլերեան տպարան,  
 Էնկի Զապրիէ ճատտուսի, բիւ 63, ի Պոլիս :

Թղթատարի ծախսը ջլճարուած նամակ ջընդունուիր :

# Կ Ր Թ Ա Ր Ա Ն

## Հ Ա Ն Դ Է Ս Ա Մ Ս Օ Ր Ե Ա Յ

ԳՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՒ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ՏԱՐԻ Ա.

1888

ՍԱՐՏ

ԹՇՈՒՍՈՒՄԻ ՄԸ ՕՐԱԳՐԷՆ ՔԱՂՈՒԱԾՔ

5 Յունուար 1888

Ա.

Տարի մ'ալ անցաւ և գնաց յաւիտենականութեան անդընդոց խորն անյայտանալ: Հեռացաւ նա անդառնալի կերպիւ. յիշատակներ թողուց մեզ, որք իւրեանց կարեւորութեան համեմատ պիտի մնան ի մեզ կամ պիտի ոչնչանան: Շատ ու շատ խոր հետքեր քանդակեց աշխարհի վրայ, զոր ոչինչ, ոչ իսկ ժամանակը կարող է ջնջել: Ապագայն այդ հետքերու մէջ պիտի կարգայ և գտնեալը պիտի ուսանի: Պատմութիւնն, ազգաց հայելին, նոր էջեր պիտի յաւելու իւր թերթոց վրայ:

Նոր տարուոյ առաւօտը նորանոր յոյսեր կը ծնի, բիւր ենթադրութիւնք իրականութիւն կը դառնան. իւրաքանչիւր ոք յետկոյս ակնարկ մը կը ձգէ, ներկային համար դաս մը կ'առնու և ապագային կը պատրաստուի:

Բ.

Թշուառը միայն՝ կը սոսկայ անցեալը յիշելու. անցեալ, որոյ մէն մի վայրկեանը մի արտօսը է: Ցաւ և վիշտ կենդանի գոյներով կը ներկայանան նորա սչաց, կ'առաջնորդեն զայն ի սև

դուռն և անտի յոյց կուտան նորա շաւիղն ապագային :

Գիշերոյ սեւ խաւարը կը փարատի . արեգակն , հաղարաւոր դալուց միշտ նոր այդ հրեղէն մարմինն , հորիզոնին վրայ ի տես կուգայ , հաւասար ամէն կողմ իւր լուսատու և կենսատու ճառագայթները կը սփռէ , և մեծ մեքենայն կը շարժի : Ամենուրեք շարժում կայ :

Յերկինս թռչունք կը ճախրեն , ծաղկանց անուշահոտութեամբ լի օդն իւրեանց ներդաշնակ նուազներով կը հնչեցնեն և Արարիչը կ'օրհնարանեն : Երկրի վրայ մարդիկ խումբեր են կազմած . զանգակաց ձայնը բարեպաշտներն յեկեղեցի կը հրաւիրէ . անդ ամէն ոք գլխաբաց և յոտնկայս , ջերմեռանդութեամբ իւր ձայնը խնկոց անուշահոտ բուրման հետ առ իւր Ստեղծողը կը բարձրացնէ և զնա կը փառաբանէ :

Պարարտ հողը զմշակն ի դաշտ կը կոչէ . նա հողին կ'աւանդէ ապագայ հնձոց սերմն , և նորա անարգել աճման կը հսկէ : Սուլիչ ձայնը կը տանի դորձաւորն հրաշագործ մեքենայից մօտ , ուր հաղարաւոր նիւթեր պիտի պատրաստուին ի գործածութիւն մեր :

Հողմն կը գողաւորէ առագաստը , շոգին մեքենայն կը շարժէ , նաւն հանդարտ ջուրը ճեղքելով հեռաւոր անջրպետները միմեանց կը յօդէ և օտար աշխարհներէ մեր պիտոյքը կը փոխադրէ : Մանուկն ուրախ զուարթ , ժպիտ ի շրթունս վարժարան կ'երթայ իւր միտքը կենաց անմիջական պէտքերով համբարելու : Ամէն ինչ շարժման մէջ է : Միտքեր կը խորհին , մարմինք կը դորձեն , աշխարհ կերպարանափոխ կը լինի , լոյսը խաւարի ծոցէն գիւտ մը կը խլէ և նոր ասպարէզ կը բանայ , իսկ կեանքը կը դիւրանայ թէ կը կնճռուտի :

Գ.

Միայն թշուառն յամենայնէ զուրկ , ախնատես ամենայնի , անտարբեր կը դիտէ այդ տեսարան և նորա դերասաններն : Երբեմն նա եւս մասնակից էր այդ շարժման . կը խորհէր , կը գործէր , կը հիանայր և կը բերկրէր : Յոյսն ի նմա էր , ամէն օր նոր դադարար կը յղանայր , համակ եռանդ էր նա և աշխատութիւնն՝ իւր զբօսանք : Երբ երեկոյնի խոնջեալ տուն դառնայր , իւր ընտանեաց ծոցը կը հանդէպ և նոցա փախուկ

ձեռքեր իւր քրտամբ սղողեալ ճակատը մետաքսահիւս թաշկի-  
նակաւ կը սրբէին :

Այլ աւանդ, ժամանակը սլացաւ և փոխան քաղցր յուսոյ՝  
վիշտ և թախիժ նորա ճակատին վրայ դրոշմեց . աշխատեցաւ  
ապագային համար, այլ նա փուշ և տատասկ նմա մատոյց :  
Դառն յիշատակներ լեղի արտասուք բերին և որդը կը սկսի  
նորա սիրտը կրծել : Նորա սրտին աւանդեցին յուսահատու-  
թեան և դառնութեան որոմն, որ օր աւուր պիտի աճի ար-  
տասուաց ուղխերով և իբր պտուղ ցաւը պիտի արտադրուի :  
Նորա համար չկայ լոյս, չկայ աշխարհ . ամէն ինչ ծածկուած  
է իւր տեսութենէն : Ամէն կողմ մութ է, սեւ քողը զերկիր  
պատած է : Ներկային և ապագային հորիզոնն, սեւաւ ամպովք  
մածեալ է, ոչ մի նշոյլ անդ կը շողայ : Տխուր է թշուառը  
գիշերոյ մթութեան մէջ . գլխիկոր և ընկճեալ ցաւոց ծան-  
րութեան քան տարիներու բեռին կնքքեւ ակնապիշ կը հայի  
դէպ ի հող :

Բարձին ի նմանէ հոգի, միտք և յոյս . լոկ մարմին մը թո-  
ղուցին, զայն ալ քիչ մը վերջ ցուրտ գերեզմանը կուլ պիտի  
տայ և յանձնէ օխրադէմ սիրտերու : Կեանք մ'եւս չիջաւ :

Դ.

Անձնասիրութիւն և փառասիրութեան անյագ տենչն ստի-  
պեց զոմանա արհամարհել Աստուածային սուրբ և նուիրական  
օրէնքներն, և յերիւրել քմածին օրէնքներ . նոցա կամքն օրէնք  
եղաւ և մարդն՝ հսկատակ, սրոյ շնորհիւ անլուր հարստու-  
թիւններ դիզեցին և մեծամեծ փառաց արժանացան, առանց  
նորա ճշմարիտ և օրինական վարձքն իսկ վճարելու . լուսին  
հեռի տարին զնա, խաւարի մէջ թողուցին, զի մի գուցէ իւր  
անձը ճանչնայ և կատարած դերն իմանայ :

Ո՛հ, երբք մի յուսաք երջանկութիւն գտնել նիւթական  
ստացուածոց և աստիճանոց մէջ, մի՛ փնտռէք անմահ անուն  
հարստութեան և տիրոջսի մէջ : Սէր, արդարութիւն և ողոր-  
մածութիւն . տհա սոքա կ'անմահացնեն զմարդ . սոքա երեքին  
ի մի ձուլուած՝ կը կանգնեն անմահութեան արձանը զոր ո-  
չինչ կարող է եղծանել . կենդանի շրթունք զայն սերունդէ  
սերունդ կ'աւանդեն և միշտ կ'օրհնեն . . . . .

ՍԱՐՈՒԷՆ

## ԳԱՅԼՆ ԵՒ ՇՈՒՆ

ԱՌԱ Կ

Անբանք կրնան տալ մեզ շատ դաս ,  
 Եզոբ արդէն ցուցած է զայս :

Ձիւն պատած էր , կը փըչէր բուք .  
 Ծառերն անզարդ . ընդհանուր սուգ :

Արջ հանգիստ յիւր ննջէր բայց  
 Հողոյն տակ կծիկ՝ խորամանկ օձ :

Յակամայս գայլ մ'անսուալ նօթի ,  
 Որ ջերմեռանդ նըման մոնթի

Տասն օր պահած ծոփ , մի փըչուր  
 Չէր կերած , և քանիցս ի զուր

Յորոտց խնդիր ձեռնթափ ելած՝  
 Թողու իւր որջ՝ ճարելու հաց :

Բախտէն շուն մը գայ իւր հանդէպ .

« Ողջոյն եղբայր , բարի՛ այս դէպ : » —

Ըսաւ գայլն՝ ոյր թէ թոյլ տար

Զօրութիւնը , պատտաւ պատառ

Պիտի ընէր իրրեւ մաքի :

Շուն շարժելով իւր պերճ ագի՝

— « Բարի ըյս , հին աւուրց ընկեր ,

« Ի՞նչ բախտ ձգեց զքեզ այս տեղեր : »

— « Մի՛ հարցըներ , եղբայր իմ , որ

« Հանգստութեան գոլով սովոր՝

« Ձեռ գիտեր ի՞նչ կայ յաշխարհի :

« Սով պատեր է . հայրս թաղեցի ,

« Քաղցէն խեղճը մեռաւ գընաց .

« Դու գըլթա՛ յիս , տուր ձեռք մի հաց : » —

— « Հա՛ , ըսաւ շունն , այդ ալ բան մ'է՛ .

« Ե՛կ , տունս տանիմ , կեր և խըմէ՛ : » —

— « Անգործ , անհոգ , հարցուց մեր գայլ : » —

— « Քծնիլ, քըսուիլ, ոտքի կենալ  
 « Բաւ են տիրոջ լինել հաճոյ .  
 « Ասոնց յոխան հաւու թռչնոյ  
 « Կախուղ միան է կերդ և ճարակ : »  
 Շան այս խօսքէն գայլին վիրադ  
 Սիրտըն ելաւ . « Համբոյր ինձ տուր ,  
 Եզրայր սիրուն . ի տըրխտուր  
 Ոչինչ ունիմ վարձատրութեան : »  
 Բայց շան վզնոցը նոյն հետայն  
 Աչքին դիպաւ : « Է՛հ, լի՞նչ է այս : »  
 Շունը լըսեց : « Ի՞նչ մունջ կենաս ,  
 « Յարեց Գայլն . բան մի կայ հոդ : »  
 Շունս պոչաւոր սուտի մ'ի յօդ  
 Խորհելէ վերջ՝ ըսաւ այսպէս .  
 « Յետ քծնեցյ երբ ճաշ ուտես,  
 « Ըզքեզ ամուր տեղ մը կապեն .  
 « Քո աղատում նոցա կամքէն  
 « Կախեալ է , և այդ՝ բիւր անգամ  
 « Գողցես կ'արժէ երկնից պատգամ : » —  
 — « Ի՞նչ ըսիր, ինչ, ընդմիջեց Գայլ .  
 « Անոնց կամքէն կախեալ մընա՞լ :  
 « Նիրն անիծեմ ես այդ կեանքի  
 « Ուր մարդ թէեւ հանդիստ ասլրի,  
 « Բռնակալի այլ խարազան  
 « Միշտ կախուած կայ գլխոյն վըրան :  
 . . . . .  
 . . . . .  
 . . . . .  
 Զայս ըսաւ Գայլն, դիմեց յանտառ :  
 Նա այդ շուղին մէջ դեռ քայլէ ,  
 Նա անասուն թէեւ գայլ է :  
 Բիւր ասուններ թուել կրնամ,  
 Հացկատակ են յօժարակամ :

Նմանողութեամբ  
 Գ. Վ.

## ԱՆԳՂԻՈՑ ՄԻԱՏՈՒՄՆ ԵՒՐՈՊԱԿԱՆ ՑԱՍԱՔԻՆ

Մանչի ծովուն ստէսլ ալէկոծութեամբ Անգղիոյ հազորդակցութիւնք Եւրոպական ցամաքին հետ ոչ միայն դժուար այլ և վտանգաւոր խի կ'ըլլան : Ի վաղուց հետէ երկրաչափք ի մտի ունէին Բրիտանական կղզին միացնել Եւրոպական ցամաքին , և առ այդ երկու միջոց խորհած էին . ընդ ծովեայ փապուղի (tunnel) մը և կամուրջ մը : Առաջին ծրագրին իրագործումն անկարելի կը նկատուի այժմ ոչ միայն մեծագումար ծախուց կարօտելուն այլ և Անգղիոյ կառավարութեան անհաւանութեան պատճառաւ . ուղիմադիտական տեսակիտիւ : Երկրորդ ծրագրին սյսինքն՝ կամուրջ մը ձգելու գաղափարն դարէ մ'ի վեր ծագում առած է , սակայն ցարք իբր անգործադրելի ինչ ի բաց թողուած էր : Մետաղագործութեան ըրած յառաջդիմութեամբ և առաջադրեալ կամրջին գրեթէ համահաւասար ձեւնարկութեանց մէջ ստացուած փորձառութեամբ այժմ կարելի կը նկատուի սոյն ծրագրին իրագործումն , որոյ թոյլտուութեան մասին Անգղիական կառավարութիւնն տրամադիր կ'երեւի : Այս գաղափար վերջերս գործնական երեւոյթ մը ստացաւ , և արդէն Գաղղիացուց և Անգղիացուց կողմէն կարգեալ երկերկու երկրաչափք կը սերտեն խնդիրն ամենայն խելամտութեամբ : Կամրջին՝ որ երկաթեայ պիտի ըլլայ , քան զփապուղին ունենալիք առաւելութիւնն պիտի լինի շահագործման դիւրութիւն . բաց աստի ուղեւորք ծովային սքանչելի տեսարան մը պիտի վայելեն հետի կամ շոգեկառքով անցած միջոցին : Կամրջին պատուանդաններն և կամարակալներն՝ առանց արգելք լինելու նաւարկութեան՝ ընդհակառակն իրարմէ բաւական հեռի պիտի ըլլան՝ ամենամեծ նաւուց անցնելու անվտանգ , և պիտի լուսաւորուին գիշերայն և մուշի ատեն փարօսներով : Բաց աստի շոգենաւուց ընթացքին գիծն պիտի որոշուի հեռի Ուստնի և Գոլպարի խրատներէն որք կը փակեն Մանչի նեղուցն : Կամուրջն պիտի ձգուի Գաղղիոյ եզերքն Բրան-օգ-էօ էն ի Ֆօլքարօն Անգղիոյ եզերքն , որք թէպէտ մերձաւորագոյն կէտերն չեն , սակայն միջոցն ծանծաղ է քան նեղուցին ուրիշ միջոցներն : Կամուրջն ուղիղ չպիտի ըլլայ , այլ

երկիցս բեկեալ, որպէսղի կարելի եղածին չափ ծանծաղ և հաստատուն յատակ ունեցող գետնի վրայ հաստատուի :

Գաղղիոյ եղերքէն սկսեալ առաջին 6 հազարամեթրին խորութիւնն 10-40 մեթրի, իսկ յաջորդ 9 հազարամեթրինն 50 մեթրի կը հասնի . Գոլպարի խորուան 6 մեթր խորութիւն ունի, յետ որոյ 4 հազարամեթրին խորութիւնն 25-30 մեթրի կը բարձրանայ . Ուտանի խորուան սոյն ինչ 5-6 մեթր խորութիւն ունի . անտի և անդր մինչեւ Անգլիական եղրն 15 հազարամեթրի խորութիւնն գրեթէ 25 մեթր է : Ծանծաղ վայրերն կամարակալաց իրարմէ հեռաւորութիւնն 70-80 մեթր պիտի ըլլայ, իսկ խոր տեղերն սոյն հեռաւորութիւն մինչեւ 500 մեթրի կարելի պիտի ըլլայ յանգիլ : Պատուանդանաց և կամարակալաց զետեղումն՝ գրեթէ միշտ մրրկայոյզ ծովուն պատճառաւ մեծ գոթաւորութեանց պիտի բաղխի, սակայն այժմեան նոր գիւտերով կարելի պիտի ըլլայ յաղթել անոնց :

Կամրջին տախտակամաձին լայնութիւնն 30 մեթր պիտի ըլլայ, որոյն վրայ պիտի ձգուին երկաթուղոյ չորս գիծեր և հետեւակայ ուղի մը : Թէպէտ անկարելի է այժմէն ճշդել սոյն հսկայ ձեռնարկին իրադորձման ծախքն, սակայն վեր ի վերոյ մէկ երկիւղոն Ֆրանք կը հաշուի : Արդ կը մնայ մեզ սպասել թէ փապուղի թէ կամուրջ մը զԱնգլիա պիտի միացնէ Եւրոպական ցամաքին : Երկու ծրագիրք եւս սքանչելիք մ'են և արժանի կարգուելու ի շարս ժԹ . դարու մեծագործութեանց և Եօթն Հրաշալեաց :

Գ. Վ.



## Օ Դ Ա Ք Ա Ր Ի Ն Ք

Ամէն ոք սիրահար է սքանչելեաց, ամէն ոք հաճոյք կըզգայ՝ հասարակ ծանօթութեանց չըջանակէն դուրս տեղի ունեցած նշանաւոր իրողութեանց արաստովոր պատճառներն փնտուելու : Այսպէս, օրինակի համար, ժողովրդեան մէջ բազումք կը հաւատան թէ օդասլաց մարմին մը (Աստուպն) նշանակ է՝ մէկու մը մահուան, առանց խորհելու թէ օդերեւոյթ մը ի՞նչ կասկա-

ցութիւն կրնայ ունենալ մարդկային կենաց հետ : Միւս կողմանէ կարծողներ եւս կան թէ՛ ասուպք սովորական ասողեր են, որք կը շարժին դէպ յառաջ անհունութեան մէջ, հեռի մեր անսողութեան սահմանէն : Բոլոր այս կարծիքներ թիւր են, և հաւանականն ու ճշմարիտը լսելու համար ի հարկէ գիտութեան պէտք է դիմել :

Սոյն մարմինք անհամար քանակութեամբ կը շարժին մուրակային անջրպետին մէջ ամէն ուղղութեամբք, և երբ զտնուին այն սահմանին մէջ յորում Երկրիս ձգողական զօրութիւնն կրնայ ներդործել անոնց վրայ, հետզհետէ կը մօտենան երկրագունտին : Մտնելով մեր մթնոլորտին մէջ այն արագութեամբ, զոր հողագնդիս վրայ անկանող մարմինք կըստանան ձգողութեամբ, Ասուպք՝ օդոյն հետ շլիմամբ դոյացած ջերմութենէն առկայծեալ կ'այրին, և յայնժամ միայն մեր տեսողութեան շրջանին մէջ կը դանուին : Այս օգերեւոյթք անդի կ'ունենան ընդհանրապէս Օդոստոս-Նոյեմբեր ամսոց մէջ, ինչպէս որ անցեալ տարւոյ նոյեմբերի վերջերն ասուպներու տարափ մը տեղաց Փրանսայի այլ և այլ կողմերն :

Ասուպք ըստ իւրեանց երեւութին երկու գլխաւոր դասակարգաց կը բաժնուին . 1<sup>0</sup> Բուն ասուպք կամ հրեղէն օգերեւոյթք, և 2<sup>0</sup> Օղաքարիւնք կամ շողշողուն գունդեր՝ բոցարձակ և ծխամած : Խօսիմք մասնաւորապէս այս վերջնոց վրայ :

Օղաքարանց անկումէն դրեթէ միշտ յառաջ կը լինին ուժգին պայթումներ, որոց կը յաջորդէ սրտատանման ձայն մը . յետ որոց կը տեսնուի առաւել կամ նուազ քանակութեամբ քարանց տարափն :

Նախնիք յաճախ նշմարած են այս երեւոյթն, սակայն ներկայ դարուս սկիզբը միայն ճշգրտոյն քննութիւնք կատարեցան : Օղաքարանց անկումն, զոր Ժ.Ղ. դարու Սկեպտիկեանք ընդ տարակուսանօք կ'արկանէին, անդարձ կերպիւ՝ իբր ճշմարիտ ընդունեցաւ յետ այն սոսկալի տարափին, որ տեղի ունեցաւ ի Լ.Կ. (Նորմանտիա), 1803 Ապրիլ 26ին : Պիօ գիտնականն՝ Փրանսայի գիտական հաստատութեան կողմանէ անդ զըրկուելով, մանրամասն տեղեկագիր մը պատրաստեց, որ այլ եւս ընաւ տարակոյս չթողուց իրողութեան մը մասին :

Համառօտիւ դնենք աստ սոյն նշանաւոր օգերեւութիւն պարագայից նկարագրութիւնը:


«Երկինք պարզ և պայծառ էր. յանկարծ կէս գիշերէն մէկ  
 « ու կէս ժամ վերջը բոցակէզ գունդ մը տեսնուեցաւ, որ սաս-  
 « տիկ արագութեամբ կը սուրայր մթնոլորտին մէջ: Քանի մը  
 « վայրկեան յետոյ, խլացուցիչ պայթիւն մը լուեցաւ, որ տե-  
 « ւեց 5-6 րոպէ. Լէկլ քաղաքն և իւր շրջակայք թնդացին, ա-  
 « ռաւել քան երեսուն փարսախ տարածութեան մը վրայ, կար-  
 « ծես թէ փոքր ինչ հեռաւորութեամբ՝ ի միասին արձակուած  
 « երեք կամ չորս թնդանօթաց պայթումն էր որ լուեցաւ, ար-  
 « ձագանգ տալով իբր որոտածայն հրացանածգութեան մը: Սոյն  
 « ահաւելի ճայթիւնն կ'ելնէր փոքրիկ ամպէ մը, որ մթնոլորտին  
 « մէջ շատ վեր բարձրացած՝ նոյն պահուն անշարժ կը թուէր,  
 « և որ միայն յերկուս կը բաժնուէր մերթ րնդ մերթ, գոպցես  
 « պատասեալ պայթմանց արգեցութենէն: Նոյն ժամայն տես-  
 « նուեցաւ մեծաքանակ քարանց անկումն, որոց թիւն առ-  
 « նուազն 2-3000 էր և որք խնամով հաւաքուեցան: »

Օգաքարանց ծաւալն, ինչպէս նաեւ ձևն շատ փոփոխա-  
 կան են: Նոցա մակերեւոյթը սովորաբար ծածկուած է սեւա-  
 գոյն ձեփով մը, մերթ գորչ և մերթ ջնարակի նման փայլուն,  
 որ օգաքարի արտաքին մասին հալումէն յառաջ եկած լինել  
 կը թուի: Անկման պահուն նոցա ջերմութեան աստիճանը շատ  
 բարձր է, և արագութիւնն՝ այնքան ուժգին, մինչ զի հողոյն  
 մէջ խկ կը մխուրն: Իսկ տարրալուծական բաղադրութիւնը  
 բազմազան է. կայծքարն (silice) գրեթէ միշտ առատութեամբ  
 կը գտնուի մարմնոյն մէջ և յաճախ իսկ նորա ծանրութեան  
 մէկ երրորդը կը կազմէ: Երկաթն՝ մերթ մետաղական, մերթ  
 ժանգային (oxyde) վիճակի մէջ մէկ երրորդն կը գրաւէ երբե-  
 մըն. կը գտնուին նաև փոքր քանակութեամբ մագնիսիա (mag-  
 nésie), ծծումբ, ճիբիլ, լուսածին (phosphore) ևն: Պէտք է  
 յաւելուլ թէ հանքային խառուց մէջ նմանօրինակ բաղադրու-  
 թեամբ բնաւ ուրիշ քար մը ի յայտ եկած չէ ցարզ:

Օգաքարանց ծագման պատճառն անժխտելի կերպիւ ապա-  
 ցուցուած է լինելէ հետի է տակաւին. սակայն բազում հան-  
 ձարեղ կարծիքներ յայտնուած են: Մին՝ երկրային հրարդխոց

կը վերագրէ սոյն մարմիններն . բայց այս ենթադրութիւն երբեք հաւանական չթուիր , զի ոչ թէ միայն այս օթերեւութից անհունը կը նշմարուի յաճախ հրաբոլխային վայրերէ կարի հեռաւոր տեղեր , այլ նաեւ կը տարբերին ցարդ ծանօթ հրաբոլխային բոլոր արտադրութիւններէն : Աւելի հաւանական կը թուի այն ենթադրութիւն թէ՛ Օդաքարինք Լուսնոյ հրաբոլխոց արտադրութիւնքն են : Լարլաս գիտնականը հաշուած է թէ՛ թնդանօթի մը ոււմրին հնգապատիկ արագութեամբ (ինչ որ կարելի է համեմատել մեր երկրային հրաբոլխոց զօրութեան հետ) Լուսնէն արձակուած մարմին մը կրնար հասնիլ անջրպետին մէջ այնպիսի կէտի մը յորում երկրիս ձգողական զօրութիւնն առաւելագոյն լինէր քան զԼուսնոյն . այնպէս որ այդ մարմին՝ փոխանակ վերստին Լուսնոյ մէջ անկանելու , դէպ յերկիրս պիտի ձգուէր և իւր անկման մէջ այնպիսի արագութիւն պիտի ստանայր , որ օդին ընդդիմութեան հետ բաղադրուելով , կրնայ արագորեւ ըստ բաւականի ջերմութիւն մը՝ յորմէ յառաջ կուգայ Օդաքարանց բորբոքումն : Գիտունք՝ ոմանք ևս ընդունած են՝ մթնոլորտին մէջ ծփացող անդայտ մարմնոց անմիջական խտացման դաղափարն : Ապա , վերջին կարծիք մ'եսս , որ բազմաթիւ կուսակիցներ ունի , այն է թէ՛ եթերային նիւթըն , նախապէս անհունութեան մէջ տարածուած , զանազան աստիճանի խտացումներ կըստանայ , յորմէ ծագում կ'առնուն Միծամածք , Աստեղք , Դիսաւորք , Մոլորակք , Արբանեակք և այն անհամար օդերեւոյթք , որ կը թուին թափառիլ անսահման անջրպետին մէջ :

Բ.



## ՁՈՒՐ

Ձուրն , որ օգէն վերջը բնութեան ամենէն օգտակար տարրն է և հողագնդիս մակերեւութին Ձ/Յ կը ծածկէ , Ձուրն՝ զոր կը տեսնեմք մերթ սասի և մերթ շօգւոյ երեւութին ներքեւ , զոր կ'ըմպեմք մեր պասուքն հարկանելու և որով կ'ոռոգեմք մեր արտերն յարգասաւորութիւն , Ձուրն ի վերջոյ՝ որ հարթ

և դիւրին ուղի մ'է հաղորդակցութեան ընդ մէջ հիւսուոր աշխարհաց, իսկապէս դեռ անձանօթ է բողմաց: Հարկ է ուրեմն յոյց տալ ջրոյ յատկութիւններն բնագիտական և տարբարանական տեսակիտիւ, նորա ազդեցութիւնն կենդանակա-նութեան և բուսականութեան վրայ, և նորա դերն մեր աւտընին տնտեսութեան և արհեստից մէջ:

Բնագիտական զննութիւնք. — Ինչպէս ամէն մարմին նոյնպէս և ջուրն կրնայ ստանալ հաստատուն, հեղուկ և կազային վիճակներն, սակայն ընդհանրապէս մեզ ծանօթ է իւր հեղուկ վիճակաւ՝ որով կը կազմէ աղբիւրներ, գետեր, լիճեր և մանաւանդ ծովեր: Հեղուկ ջուրն զուտ վիճակի մէջ անհամ և անհոտ է ինչպէս նաեւ անդոյն և թափանցիկ երբ փոքր քանակութեամբ լինի, իսկ մեծ ծաւալով կապուտակ դոյն մ'ունի: Բնութեան մէջ ջուրն զուտ վիճակի մէջ գտնել երբեք կարելի չէ. անձրեւի ջուրն իսկ՝ որ շոգեբարձ ամպոց խտանալէն յառաջ կուգայ, մինչ առ մեզ գալուստն կը լուծէ իւր մէջ օդըն և անոր մէջ գտնուած զանազան նիւթերն: Աղբերց և գետոց ջուրերն կըստանան իրե՛ց անցած տեղերուն նիւթոց յատկութիւններն. իսկ ծովու ջուրն առատութեամբ կը պարունակէ զանազան հանքային նիւթեր: Արդարեւ ումպէտ իսկ է մեր տնտեսութեան զուտ ջուրն, որոյ պէտքն, թէպէտ հազուադէպ, կ'ունենամք բնալուծական և բժշկական գործողութեանց մէջ եւեթ: Զուտ ջրոյ պատրաստութիւնն կը կայանայ մեր բնական ջրոյն եռացմամբ և գոյացած շոգւոյն խտացմամբ պաղ ընդունարանաց մէջ. այս գործողութիւն կը կոչուի քրուամն և գտեալ ջուրն՝ քորեալ:

Անշուշտ դիտած եմք թէ ձմրան խիստ եղանակին՝ ջրալի տակառաց կամ աւազանաց երեսն կարծր և սպիտակ խաւով մը կը պատի. այդ կարծր մարմին ջրոյ հաստատուն վիճակն է զոր հասարակօրէն կը կոչեմք սառ: Սակայն մինչ ամէն մարմին հաստատուն վիճակ մը ստանալով ցրտութեան ազդեցութեամբ՝ եւս առաւել կը խտանայ, դիտելի է որ ջուրն այդ ընդհանուր կանոնին չհետեւիր, և երբ հեղուկ վիճակէն անցնի ի հաստատունն՝ եւս առաւել կ'անօսրանայ, զոր կրնամք հաստատել սա պարզ երեւութէն թէ սառն փոխանակ սուզելու՝ կը

ծիւայ ջրոյ երեսն : Զրոյ այս բացառիկ յատկութիւնն բնութեան մէջ եղական առաւելութիւն մ'ունի, որով ջրարնայ կենդանիք կարող կ'ըլլան ապրիլ ջրոյն ստորին բարեխառն խաւերն՝ ուր ջերմութիւնն աւելի բարձր է քան զսառուցեալ մակերեւոյթն :

Չուրն՝ արեգական, հրոյ և որ և է ջերմութեան ազդեցութեամբ կ'անգայտանայ : Դիտած եմք անշուշտ թէ երբ ջրով լի աման մը սաստիկ ջերմութեան ենթարկեմք՝ ջրոյ երեսն վէտ վէտ կը ծիւայ . այս երեւոյթ կը կոչեմք եռացումն, որ ոչ այլ ինչ է, բայց եթէ ջրոյ մասնկանց տեղափոխումն իրենց անհաւասար բարեխառնութեան պատճառաւ : Նոյն միջոցին կը տեսնեմք կազային մարմնոյ մը տառաորէն դոյանալն և օդոյն մէջ ցնդիլն . այդ անգայտ մարմին ջրոյ կազային վիճակն է, զոր կը կոչեմք հասարակօրէն շոյլի :

Թողլով պահ մի մեր աւերոյթ զննութիւններն՝ եթէ թափանցեմք այս երեւութից խորն պիտի տեսնեմք թէ ջուրն կը սառի որոշեալ ցրտութեամբ մը և կ'եռայ որոշեալ ջերմութեամբ մը : Զայս ի նկատ առնելով բնագէտք սառուցման և եռացման կէտերն ջերմութեան մը աստիճանն ցոյց տալու իբր խարխիս ընտրած են, և հնարած են հարիւրամասն ջերմաչափ գարծին (thermomètre centigrade) որոյն վրայ սառուցման աստիճանն նշանակած են 0° և եռացման աստիճանն՝ 100°, և այս երկու կէտերու միջոցն բաժանած են հարիւր հաւասար մասանց : Սոյն գործին ի ձեռին ունեւով դիտուած է որ ջուրն 4° աստիճանին մէջ ամենախիտ վիճակն ունի :

Տարրաբանական գննարկներ . — Ըստ նախնեաց ջուրն, որպէս օդն և այլք, պարզ մարմնոց կարգն կը դասուէր իբր անբաղադրելի : Այս կարծիքն եւս ունէին բնագէտք մինչեւ անցեալ դարու վերջերն յորում Լավուազիէ և Բավընտիշ անժըխտելի կերպիւ ապացուցին թէ երկու կազային մարմնոց, քթթուածիցի և ջրածիցի, բաղադրութիւնն է ջուրն . ըսել է թէ ջուրն ունի իւր մէջ օդն կազմող տարրերէն մին՝ թթուածինն, զայս հաստատելու համար պարզ փորձ մը կը բաւէ : Դիտած եմք անշուշտ թէ փայլուն երկաթի կտոր մը օդոյն ազդեցութեան ներքեւ դեղին խաւով մը կը ծածկուի, զոր հասարակօ-

րէն կը կոչեմք ժանգ . նոյն խաւն կը դոյանայ նաեւ եթէ փայլուն երկաթին ամբողջովին սուզեմք ջրոյ մէջ . առտի կը հետեւցընեմք թէ օդոյ և ջրոյ մէջ գտնուող նոյն մարմինն է որ կը միանայ երկաթին հետ՝ կազմելով նոր մարմին մը , այն է երկաթի ժանդն որ ոչ այլ ինչ է , բայց եթէ բաղադրութիւն թթուածինի և երկաթի : Այս փորձ սակայն այնքան դանդաղօրէն կը կատարուի , զի հետաքրքրաց փափաքն դոհացնել կարող չէ . այսու հանդերձ մեք կրնամք զաղափարել մետաղաց առ հասարակ ինամութիւնն (affinité) թթուածինի հետ միանալու : Արդ փնտուեմք մետաղ մը որոյ թթուածինի հետ խնամութիւնն այնքան սերտ ըլլայ զի անմիջական կերպիւ միանալով ջրոյ թթուածինի հետ՝ ջրածինն ազատ թողու . Պոտասիոն (potassium) կոչուած մետաղն այդ դերն կատարելու յատկութիւնն ունի : Առնուեմք աման մը լի ջրով , և սոյն ամանին վրայ գլխիվայր բռնեմք լայն բերանով շիջ մը նոյնպէս լի ջրով . պոտասիոնն՝ որ նաւթի մէջ կը պահուի զերծ լինելու համար թթուածինէ , խնամով պատեմք թղթի կտորով մը և առանց շիջին բերանն ջրոյ մակերեսոյթէն վեր առնելու՝ անմիջապէս անկէ ներս մտցնեմք : Թղթապատատ պոտասիոնն շիջին վերին մասն կը գրաւէ , և նոյն միջոցին ջուրն թափանցելով թղթեայ պատտէն՝ պոտասիոնի հետ ուղղակի հալորդակցութեան մէջ կը գտնուի : Ջրոյ թթուածինն անմիջապէս կը միանայ պոտասիոնի հետ որ կը սկսի բորբոքիլ և կը թողու անդայտ ջրածինն ազատ՝ որ կը վանէ ջուրն շիջին բերանէն դուրս և նորա տեղ ինքն կը գրաւէ : Այս փորձ սակայն չտար մեզ ջրոյ բաղադրիչ մարմիններն առանձնակի , այլ կը չեզոքացնէ մին և կ'արտադրէ միւսն . բացորոշ փորձ մը կարելի է ստանալ ելեքտրականութեան միջոցաւ : Ջրալի ամանի մը յատակէն ելքտրական բարդի մը (Pile-électrique) դրական և ժխտական թելերն կ'անցնին որոց վրայ գլխիվայր բռնուած են գաւաթներ նոյնպէս լի ջրով . ելեքտրական հեղուկին ազդեցութեամբ , ինչպէս ընդհանրապէս ամէն մարմին , ջուրն անմիջապէս կը տարբաղադրուի . թթուածինն կը դիմէ ամանին մէջ խրուած դրական թելին ծարն և ջրածինն՝ ժխտականին , ուր դաւաթաց մէջ կը ժողովուրին : Այս ելանակաւ կը ստա-

նամք ջրոյ բաղադրիչ տարրերն առանձնակի՝ սրոց յատկութիւններն քննելով, ջրածինի և թթուածինի գոյութիւնն անժըխտելի կերպիւ կ'ապացուցուի: Գարձեալ եթէ ջրածինն և թթուածինն մի և նոյն ընդունարանի մէջ իրար խառնեմք, և Լէքտրականութեան հասանք մ'անցնեմք ընդ այն՝ կը ստանաւք թորեալ ջուր:

(Շարունակելի)

S. Վ.

## ՉԻՆԱԿԱՆ ՏԱՐԵԹԻՒՆ

Չինական տարին լուսնային դրութեան վրայ հաստատուած է, որ թէեւ բաժանեալ տասներկու ամսոց, այլ օրերուն հաշիւը երբեք ճիշդ արդիւնք մը չտար, յորմէ Չինացիք կը հարկադրին այդ սկիսած լրացնել՝ կարգ մը տօներ յաւելլով տարւոյն վերջը, և իւրաքանչիւր տասն եւ ինն ամսոց չրջանին 13<sup>րդ</sup> ամիս մ'ևս հաշուելով: (\*)

Աշխարհիս վրայ թերեւս չկայ ուրիշ ազգ մը որ Չինացոց չափ սակաւաթիւ տօներ ունենայ. գլխաւոր և գրեթէ միակ թուականն սոցա ընդհանուր ուրախութեան՝ նոր տարւոյ առաջին օրն է. յայնժամ, կարելի է ըսել թէ ամբողջ երկնային կայսրութիւնն ալ յայլմէ կը լինի:

Նորածին լուսնոյ մերձենալուն, երբ արեգակը՝ Ջրհոսին 15<sup>րդ</sup> աստիճանին կը հասնի, բոլոր պաշտօնատունք տասն օր յառաջ կը փակուին, և Մանտարինք (նախարարք) իրենց կնիքներն կը պահեն մինչեւ քսաներորդ օրն առաջին լուսնոյ: Վարչական սոյն դադարունն երբեմն անկարգութեանց տեղի կուտայ, որոյ չնորհիւ մասնաւորք ոմանք ազատութիւն գտնելով, կը ջանան առիթէն օգուտ քաղել և ըստ իրենց քմաց կարգադրել ամէն գործ:

(\*) Գիտելի է որ Չինական տարին իւր բաժանմամբ նմանութիւն ունի մեր տոմարական տարւոյն հետ, որ ինչպէս յայտնի է հաւաստագէտ 30-ական օրեկ բաղկացեալ տասներկու ամսոց բաժնուած լինելով, կը պարունակէ 13րդ մաս մ'եւս, 5.6 օր, և եւեջ անուամբ. այս վերջինը կրնայ մեծ դիւրութիւն ընծայել մանաւանդ վաճառականական գործողութեանց, այդ աւելորդ օրերուն մէջ կարգադրելու համար առկախ հաշիւներն:

Թէ՛ հարուստն և թէ՛ աղքատն ամէն ինչ կը թողուն, յաճախելով միայն մեհեաններն ու զրօսավայրերն, և խրախճանաց պարապելով: Տարւոյ՛ վերջին օրն ամէն ոք մինչեւ կէս գիշեր արթուն կը հսկէ, յորժամ կըսիսի պոյթուցիկ վամիրուչաներու և հրախազութեանց անվերջանալի շփինդ մը ամենուրեք. ապա առաւօտեան դէմ իրենց նուիրական սաշտամունքն կատարելով, տան մէջ պատրաստութիւններ կը տեսնեն հետեւեալ աւուր հանդիսին համար. և առաւօտուն կանուխ անհամար բազմութիւն մը կը ընու ազօթատեղիները:

Սոյն տօնախմբութիւնը կը կոչեն Սոսն-Նիւն, զոր կը տօնեն քաղաքին չորս կողմը չորս մեհենից մէջ, որոց շուրջն այս ստութիւ կը կառուցանեն հնդկեղէզէ (սլամպու) ընդարձակ թատերասրահներ, ուր խաղեր կը ներկայացուին ի նպատիւ սատուօրն նոյն մեհենին:

Տուներն ի նորոյ կը կահաւորեն և առտնինք իրենց ամենագեղեցիկ զգեստուք կը զարդարուին: Այս վերջին սովորութիւն պարտաւորիչ է, այնու զի Չինացի մը ամբողջ տարւոյն մէջ աղքատութեան ուխտեալ կը դաւանի զանձն, և թէ տարեկիսոյն չքեղապէս հագուած չլինի. ուստի ըստ իւր կարողութեան ամէն միջոց ի գործ կը դնէ այն աւանդական սովորութիւն սրահելու համար, մինչեւ իսկ գողնալով երբեմն, երբ անկարող լինի գնելու:

Ըստ օրինաց, ամանորի հանդէսք երեք օր պէտք է տեսնն. այլ ժողովուրդն յաճախ կրկինը կը կատարէ:

Ա. օրն կը կոչուի Քայ-Նայ (օր թուչնոց), որ հաստատուած է յիշեցնելու համար թէ թեւաւորք ալ մարդոյս անունդներէն մին են: Կը հրաժարին միս ուտելէ, և ջերմ հաւատացեալք խիստ ծով կը պահեն:

Բ. օրն է Քոս-Նայ (օր շանց). Չինացիք յայնչափս կը յարգեն շուներն, որոց համար մտնաւորապէս դազալ շինող գործաւորներ ունին. այնպէս կը հաւատան թէ իրենց իմաստնոց մին կրցած է մահուանէ դերծիլ շնորհիւ մի շան, որ պատառելով լափեր է մարդասպանն. և սակայն, մի տարօրինակ հակադրութեամբ, Չինացիք շան միս կ'ուտեն:

Գ. օրն է Չւն-Նայ (օր խողաց). Չինացիք կը մեծարեն յիշատակն այս կենդանեաց միոյն, որ, ըստ աւանդութեան, նը-

ուիրական թանկագին ձեռագիր մ'ազատեր է հրդեհէն: Այն օրն խողի միս չեն ուտեր:

Դ. օրն է Եառուհի-Նազ (օր ոչխարաց): սոյն օրն նուիրեալ է ի յիշատակ Բուն-Քվոն-Վանկայի, հովիւ մը, որ խեղճութեամբ ապրած է, բանջարեղինօք միայն սնանելով և ծառոյ կեղեւն իբր զգեստ գործածելով. և սակայն ոչխարաց բրդէն կարելի եղած օգուտը քաղելու բոլոր միջոցներն նա սովբեցուցած է իւր ազգին:

Ե. օրն է Նիւ-Նազ (օր կովուց): այս կենդանեաց մին իւր կաթով սնուցեր է մանուկ մը, որոյ ծնողքն կորած էին, և որ յետոյ մանտարիկն լինելով, այն կովուն ի պատիւ մեհեան մը կանգնել տուած է: Այս պատճառաւ բազում Չինացիք բողոքովին կը խորշին կովու միս ուտելէ. ոմանք ալ քառատուն տարեկանէն վերջ կը հրաժարին սնտի, ապա թէ ոչ իրենց փրկութիւնն անյուսալի կը հաւատան:

Զ. օրն է Նա-Նազ (օր ձիոյ): այս տօնն հաստատուած է ժողովրդեան զգացներու համար որ գիտնայ յարգել այդ օգտակար չորքտանիններն:

Իսկ մարդ էակին նուիրեալ է Ե. օրն՝ Ե՛ւն-Նազ: Այս աւուր տօնին աստուածն է Բօն-Չօ, որ Չինացոց ուսոյց բրինձով, ցորենով և միտով սնանիլ: Բօն-Չօ է նաեւ գիւցապն Բ. աւուր, որ կը կոչուի Քօ-Նազ (օր արմուեաց), զի նա առաջինն կը սովրեցնէր հունտերու օգտակարապէս կիրառութիւնն ու սննդարարութիւնը: Սա կը նախադահէ նաեւ Թ. աւուր՝ Նօ-Նազ (օր կտաւի), որովհետեւ սովբեցուց մարդոց վուշը մանելու և գայն գործելու արհեստն:

Վերջապէս Փ. օրն նուիրեալ է առ Գերագոյն Էական:

Այցետոմսի գործածութիւնն ի Չինաստան անյիշատակ ժամանակներէ հետէ ծանօթ է: Չինացիք եւս՝ ամանորի առթիւ յայց կ'ելնեն և ընծայներ կուտան մի կիանց, և փոխադարձ շքնորհաւորութեանց մեծ տոմսեր կը զրկեն, անդ ներկայացնելով երեք գլխաւոր երանութիւններ, զորս, ըստ իւրեանց, մարդիկ կարող են վայելել երկրիս վրայ. այսինքն՝ 1. Ամուսնութիւն, 2. Ժողովրդային պաշտօն մը (կամ յառաջիմութիւն) և 3. Երկար կեանք: Սոյն երեք բարեմաղթութիւնները կը ցուցնեն՝ մանկան, մա'տարիկի և ծերունւոյ մը պատկերօք, վերջնոյն առնթեր արագիլ մ եւս նկարուած է իբր խորհրդանշան երկայնակեցութեան:

Այս տոմսերը ապաքրեալ են կարմրագոյն չինական թղթոյ վրայ, հետեւեալ կամ հումանիշ վերնագրով մը. «Երջանկութիւնդ ծաղիկեալ լինի», որոյ կազմակերպութեամբ է. «Ես (աստ կը դրուի դրկողին պատուակալ անուսից), մինչեւ գետին կ'ուշուենեմ զՁեզ. կեցջիք յաւէտ:»